

ՊԱՐՊՈՒԱՆ ԳԵՐԵՂՄԱՆԸ

Քաղաքը սուրբ կը նիրհեր, անմըղձաւանջ ու լըռին,
 Խոնջած կարծես արիւնի գիներբուժէն մոլեռանդ:
 Նոր՝ արեալոյսը սրփռած էր հրատեսիլ իր ոսկին
 Հեռուն պառկած լեռներու կողերուն վրայ գահաւանդ:

Չարաբերուկ լըռութեան գահանդանքին մէջ դրժխեմ,
 Խընկաբեր սուրբ կիներուն քափօրն յանկարծ առաւ կանգ՝
 Հոն ուր խաչեալն էր քաղուած: Բայց գլուրած էր մեծն այն վէմ...
 Ու գերեզմանն էր քափուր...: Հսուգութի՞նն քէ խաբկանք...

Խռով՛ մ'անոնց սիրքը մըղձկեց: Հոս չէ՞ր հանգիստն իր վերջին,
 Ուր դրին սանջուած իր մարմինը՝ մտերիմներն իր աննենգ,
 Բայց սա ծալուած վարճամակն, ու կըսաներն այդ նըրբին,
 Չէ՞ն մեր սիրոյն ընծաներն, մեր մասներուն գործն ու հէ՛ն:

Ու մինչ անոնք իրարու կը հարցնէին սրտաքափ՝
 Թէ որո՞նն ձեռքն ամբարիտ շուքած էր զայն իր կայէ՛ն,
 Չուարքատեսիլ հե՛տեակի մ'ազգումէն յա՛նկարծ ըսքափ
 Լըսեցին ձայն մը. Յարեաւ Տէրը վառա՛ն լուսեղէն:

Ողջո՛յն քեզ, ով գերարփի լոյսին դուն սուրբ յաղթանակ,
 Ուր կը վանես խսպառ մութը դանդիւղի գիւտերին,
 Պրօական ես դուն հրաճեմերու, անմահութեան հըրիտակ,
 Ուր կը բանաս մեր առջեւ հանդերձեալի փակ ուղին:

Լուսապայծառ յարութիւն, նոր կէտանքի քաղցր առաւօտ
 Ուր կը հեղուս քու շողերդ մըսածումին մէջ երկբայ,
 Գերեզմանի ծիրէն դուրս ծագող շիւին անծանօք՝
 Յաւերժափայլ ջահն ես դու, հոգիներուն ռահվիրայ:

Իգուր դարեր մարդկութիւն հարցափորձեց սիրս ի հեծ
 Ամպն ու մըլուտն անքափանց անդենական աշխարհին.
 Ժամանակի գոգն անհուն, գերեզմանի եզրին յեց,
 Լայնափեռեկ կը բացուէր միտք մութին վիհն ահա լին:

Պարապութիւնը շրմին նոր էջ մ'ահա կը բանայ
 Մեծ խորհուրդի մասեանէն՝ ապագայի մէջ պահուած,
 Գերեզմանի մոպլը քանձը, արարչութեան խոկն հըսկայ
 Աղօթքի մը պէս միտքի, կ'ընթեռնուն մարդն ու Աստուած:

Պարապութիւնը շրմին քո՛ղ զարմացնէ դաւադիր
 Կայիափաներ, Պիղատոս, ու ըսկեպտիկն այս դարուն,
 Ամբոցն է ան Քրիստոնեայ դաւանանքին երկնաձիր,
 Իր խորքին վրայ կը կանգնի մեր հաւասքին անւարժ սին:

ԵՂԻՎԱՐԳ